


6055



Unp/ken  
1987

347

ԳՐ. ԳՈՒՏՈՒԼԵԱՆ

ՑԵՂԱՅԻՆ  
ՎԵՐԱԾՆՈՒԹԻՒՆ

Համես Յուլյանձան մը  
Զելքունի նահատակներուն

ՏՊԱԿ. «ՀԱՅ ԳԻՐ»

ՍՈՅԻԱ

1927

323.1(47.925)

4-98

2010

323.1(47.925)

4-98

## ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ

ԵՒ

ՄԻԶԱԶԳԱՅԻՆ ԴԻՀԱՆԱԳԻՏՈՒԹԻՒՆԸ

Պատմական իրողութիւնները վերլուծաց անառ  
չառ գրիչ մը, հող սրբութեամբ պիտի յիշատակէ Հայ  
կամքին անզապելի խոյանքով մեր դարաւոր արիւն-  
ները արժեցնող, Գաղափարին մոլեռանդ պաշտա-  
մունքով մահը լայնող, Տառապոնքի Հայրենիքին  
գեղածիծաղ ջաներուն, մեր տոիւծներուն, անվեհե-  
րութեամբ, շատ մը ճակատներու վրայ տարած մեծ  
յաղթանակները:

Զօրաւորներուն իսկ վկայութեամբ, Հայ Յեղը  
կորսնցուցած չէ իր մարտական ողին, ստիայն մեր  
վեհանձն ու առնական հպարտութեան (փոխարէն,  
տեսնենք թէ Միջազգային Դիւանադիտութեան թուղ-  
թի չեղակոյտները կրցի՞ն արժեցնել ամբողջ տա-  
ժանքի մեր կեանքերը:

Եսո հակիրծ եւ ամփոփ տողերու մէջ պատկե-  
րացնենք մեր հերոսամարտէն քանի մը գրուազներ և  
մեծերու կազմէ Հայ արեան շահագործումը:

12001

Հայկական Լեզունը մաս հաշով հանեց Պաշտառինի և Կիլիկիոյ Ֆէջ: Հո՛ն էր որ ինչպէս տեսանք, աշխարհի զօրաւորները ոռաջին անգամ կշռեցին ամենութիւնը հայ անձնութաց կարովին: Հայկական բանակը, 1918 ին մինակը պաշտպանեց Կովկասեան ճակատը և արդիւց որ թրքական ուժերը շարժին Միջագէտքի մէջ զործող բրիտանական բանակներու դէմ: Հայերն էին գրամեալ, որ իրենց հերոսական դիմադրութեամբ, Յուքուի մէջ զբկւցին արեւմուեան ճակատի գերմանական բանակիները հաւթէ, գերման զօրավարներու իսկ վկայութեամբ այդ պատճառով, արագացու գերմաններու պարութիւնը:

Մահազանպէն վերջ խաղաղականի կոչնոկը, և կեանքի յարութեան հրաւերն է, զոր լուցինք:

Գերազոյն յանձնառութիւններու ընդունակ հանդիսանալէն յեռոյ, ով սհանչեցինք մէր գերմարդկային զոհուղութիւններուն համար արդոր հասուցում մը:

Եկաւ ժամը մեր արիւնուայ իրուունքին հաստուցման պարտքը կնքելու, հաշուի և շահու այս ցաւագար աշխարհին մէջ, տեսանք թէ ինչպէ՞ս արդարութեան ուստրները, հայոց համար կրկին թափուր միացին. մեր մարտիրոս ցեղին արիւթեան ի վարձ ինչպէ՞ս նոր խաչախայս մը արաւեցաւ մեզ և թէ մեր արիւնը գարձեալ ինչպէ՞ս աճուրդի գրուեցու:

1919 ին Վերսայի գանակքի մէջ զաշնոկիցները Ազգերու Ընկերակցութեան կանոնադրութեան 22 յօդուայնը յանձնառու եղան աղատ ողբել Օսմաննետն կայսրութեան կարդ մը համայնքները, որոնց կարգին, հայերը կը գր ուէին առաջին տեղը:

1920 թ. Օգոստոսին սոսրագրուեցաւ Սէվրի դաշնադիրը: Անոր առաջին յօդուածներէն մէջը կը պահպահուի ամենալավագութիւններէ, որ Հայաստանը պիտի կամ մէկ աղատուկա և անկամ պիտութիւն:



53024-ար

39293-67

Այդ դաշնադրի մէջ էր որ պետութիւնները ու բոշեցին ազատագրուելիք Թրքահայաստանի հողերը և յանձնեցին Միացեալ Նահանգներու նախագահին, որպէս իրաւարարի, գծել Հայաստանի սահմանները:

1921 ին Լոնտոնի քօնիքրանսի մէջ, ընդունուեցաւ նոր բանաձեւ մը Հայկական Ազգային Հօմի մասին, որը պիտի ստեղծուէր Թուրքիայի արեւելեան սահմաններուն մէջ և որը յեռոյ պիտի կցուէր Հայաստանին:

Միացեալ Նահանգներու պատուիրակ Պր. Զայլտ 1921 Գեկո. 30 ին, Լոզանի խորհրդաժողովի փոքրամասնութեանց ենթայոնձնումովովին մէջ ընդարձակեւ պատճառարաննուած յայտարարութեամբ մը, առաջարկեց Սուրբիոյ սահմանին կից 18,000 քառ. քիլոմէթր տարածութեան վրայ հաստատել Հայկական Ազգային Օձակը, որու կազմակերպման ծախսերը հոգալու համար, լսու իր յայտ սրաբութեան Ամերիկան քօնկրէսը մացուած է, 20 միլիոն տոլարի օրինագիծ մը:

1922 ին Փարիզի մէջ կատարուած խորհրդակցութեանց ընթացքին ահա հայոց համար արուած ու բոշումը նոյնութեամբ:

“Հայերու վիճակը յատուկ ուշագրաւթեան առնուեցաւ, որչափ պատերազմի ընթացքին դաշնակից պետութիւններու ստանձնած յանձնառութիւններու շնորհիւ, նոյնչափ այդ ժողովուրդի կրած զաման տառապանքներու շնորհիւ:

Հետեւագէս որոշեց որոնել Ազգերու Ընկերակցութեան օժանդակութիւնը փոքրամասնութիւններու արուելիք հովանուարութիւնէն գտայ, ստեղծելու Հայկական Ազգային Օձակ մը, բաւարարելու համար հայերու աւանդական իշճերը”:

1923 թուրին Լոզանի մէջ մեծ պետութիւնները Հըրին ու ինչ իրազորձելու համար իրենց յանձնութիւնները:

Հ Յ Հ Բ

Լօգանի եւ ձենովայի մէջ խօսուեցան քարիւղիներու, պազմադիտական սահմաններու, տնտեսական հաշիւներու եւ ֆինանսական ձեռնարկութիւններու մասին:

Լօգանի քօնֆէրանոր դաւաճանութեան ամբողջ պատմութիւն մ'է:

Գաղտնի դիւանագիտութիւնը դաւաճանեց Հայկական Հարցը:

Հոս տեղին է յիշել թէ, տարիներ առաջ, բըռնաւոր մը, Պիզմարք, կը յայտարարէր թէ ամբողջ հայկական խնդիրը մեկ Փոմերանիացի զինուերի սկսրը չարթեր։ Տարիներ յեսոյ, Լօգանի մէջ հաւախուածնոր Պիզմարեներ, եկան ցոյց տալ, քէ ամբողջ ծովովուրդի մը օրհասը, աւելի մեկ միլիոն զիներն ու տառապանիները՝ իրենց համար տակառ մը բարիւլ կամ Հանրային Պարտի մեկ տասանորդն ալ չին արժեր։

Առաւել կամ նուազ չափով, մեր այսօրուան տըխուր վիճակին պատասխանատու են անխտիր, բոլոր մեծ պետութիւնները։ Ամերիկան ուշացուց հաշութեան կնքումը դաշնակիցներու եւ թիւրքերու միջն մէկ ու կէս տարի, եւ այդ ուշացումը կարելիսութիւն տուաւ թիւրքերուն, որ կազմակերպեն դիմադրութիւն եւ պատեհութիւն դաշնակիցներուն, որ էնթրիկներ սարքեն իրարու միջնեւ։

Բացառութիւնները յարգելով եւ հայկական դատին նուիրուած մարդասէր եւ զարկեցտ միսիոնարներու խոր յարգանք ունենալով, պէտք է նաև խօսառվանիլ թէ կարգ մը միսիոնարներ դարկեցութեամբ չվերաբերուեցան մեզի։

Պատերազմի ընթացքին, անոնք մեծ ազդեցութիւն ի գործ գրին Ուիլսընի կառավարութեան վը բայց, մերձաւոր Արեւելքի քաղաքականութեան մասին։ Անոնք արգիլեցին, որ Ամերիկա պատերազմ յայտարարէ թուրքիոյ դէմ։ Յետոյ թիւրքերու հետ

միախորհուրդ, անոնք ջատագովեցին այն տեսակէտը թէ Ամերիկա պէտք է սոսանձնէ թրքական կայսրութեան ոչ—տրաբական մասերու եւ նուսական Անդըրկովկանի միսցեալ յանձնառութիւնը, այն պատմապարանութեամբ՝ թէ միայն Հայտառանի յանձնակատարութիւնը անդեցին է։ Այսպէսով անոնք քանդեցին այն գլխաւոր խորիսիսը, որուն վրայ կանդնած մենք կրնայինք պաշտպանել Ամերիկայի Հայաստանի յանձնակատարութիւնը ընդունելու մեր դասըր։

Դարձեալ, միսիոնարները ամէն ձիդ թափեցին որ Ամերիկան վաւերացնէ Լօգանի դաշնագիրը եւ նիւթագէս ու բարյապէս օժանդակէ թիւրքերուն։

Մենք հաւատացած ենք, որ ինչով ալ վերջանալու ըլլան պետութիւններու դիւանագիտական բարակացութիւնները Լօգանի մէջ կամ վաղը նոյն իսկ այլուր, չպիտի կրնան փոխել հայկական հարցի էտոթիւնը, քանի որ այդ հարցը իր սկզբունքի մէջ արդէն լուծուած է հայկական պետութեան ստեղծումով։

Դարձեալ հաւատաց ու ենք, որ Հայկական հարցի լուծումը գրսէն չէ, որ պէտք է սպասենք։ Հայժողովուրդի սեփական ուժերու կազմակերպութիւնն է որ պիտի տայ այդ հարցի վերջնական լուծումը։

Այսօր այբուլջ միջազգային կայութիւնը անորոշ է, անկայուն եւ անբնականոն։ Շատ դժուար է ներկայ պարագաներու մէջ գծէլ որոշ քաղաքականութիւն մը, բայց մենք պարտաւոր ենք պարորատ ըլլալ միշտ օգտուելու դէպքերու նոր զարգացումէն։

Անհայրենի, պետական բնագլներէ զուրկ եւ ազգերու զարգացման մասին խաւար հասկացողութիւն ունեցող մարդիկ կարող են մէկ օր անկախութիւնը ջատագովել, միւս օր անկախութեան դէմ գուրս զալ։

Իշխանութեան՝ ձեւը ամէն տեղ ժամանակաւոր է, ենթակայ փոփոխութեան։ Յաւիտենական ժողո-

վուրդն ու հայրենիքն է։ Որքան եւ անհամակրելի ըլլայ իշխանութիւն մը, անըմբոնելի յանցանք է անոր պատճառով ժողովուրդի ու հայրենիքի անտեսումը։

Վերջապէս ինչ կը վերաբերի հայ կեանքի այժմ մէական ամենացաւոտ եւ ամենակենսական խնդրին՝ գաղթականներու եւ որբերու խնդրին՝ անոր լուծումը որոնելու առեն պէտք է զեկավարուել Հայ ժողովուրդը իր հայրենիքի մէջ համախմբելու, հայութիւնը ի մի հաւաքելու սկզբունքով։

Հայաստանէն դուրս գտնուող հայութեան առջեւ այսօր երեք կարեւոր խնդիրներ կան դրուած։ առաջինը, ամէն կերպով օժանդակ հանդիսանալ Հայաստանի սահմաններէն ներս ապրող հայութեան փիզիքական, անտեսական եւ մտաւոր ուժերու պահպանման եւ զարգացման։ Երկրորդ, Թիւրքիայէն հեռացած ստուչքաթիւ հայ գաղթականութեան պահպանումը, մինչեւ որ հնարաւոր ըլլայ անոնք փոխադրել հայրենիք։ Երրորդ, մեր ածող երիտասարդներու եւ ուսանողութեան վրայ լուրջ ուշաբքութիւն դարձնել, որպէսզի վաղը մենք ունենանք Հայաստանին ազգային ողի եւ տրամաբանութիւն ունեցող պատրաստուած պարկեցած քաղաքացիներ։

Չ' ժոնանք թէ հայ ժողովուրդը ունէր իր չըքնազ իտէալը, ազգային վերածնութիւն, հայրենիքի վերականգնումին ու անկախութեան վարդագոյն իտէալը, որուն զեռ երէկ կը ձգտէին անձկագին բուր հայոց սրտերը։

Ազգային աւանդուրիւններ, ուրոյն լեզու եւ ազգային իտէալ, չկայ ժողովուրդ մը որ կարենայ ապօբել առանց այդ հոգեբանական հզօր ազդակներուն։

Մենք կը հասկնանք դարձեալ հոգեկան վիճակը անոնց, որոնք տարակոյախ նոպաներէ բունուած, ցեղին սնանկութիւնը կը հոչակեն եւ ունայնութիւնը

ամէն նոր ձիգի եւ աշխատութեան։ Հոգւով տկար մարդիկ գիւռարութեամբ կը առկոն ձախողանքներու եւ հարուածներու եւ ձախողանքի պահուն պատրաստ են հրաժարել հին աստուածներէ։

Հին աստուածները յանցանք չ' ունին սակայն մարդկային թշուառութիւններուն մէջ։ Կը բաւէ խորասուզուել մեր խորքեռուն մէջ և հարցաքննել ինքը զինքնիս, փնտուել մեր սեպհական եւ հարսղատ խոկութիւնը։

## ՀԱՅ ԺԴՂՎՈՒՐԴԸ ԵՒ ԻՐ ԿԵՑՈՒԱԾՔԸ

Ազգի մը պատմութիւնը արձանագրութիւնն է լոկ անոր խորհուրդներուն մէջ տեղի ունեցող շարժումներուն։

Իր ժառանգան ցեղային յատկութիւններէն կախում ունի գլխաւորաբար աղջի մը պատմութիւնն ու ճակատագիրը։

Գործունէութեան կը կարօտի ամէն կամնք, եւ այս տիեզերական օրէնքին համաձայն զբաղման մը կը կարօտի փիզիքական աշխատութեամբ իր կեանքը անցնող ամէն մարդու միտքը։

Այսօրուան պատմական ամէնէն աղնուազգի ցեղերն անոնք են, որոնք գարերու սոսսիկ գիւռարութեանց կուրծք տալով եւ գիրախտութեանց ենթարակուելով կրցած են իրենց գոյութիւնը պահել։

Այսօր երբ հայ քաղաքական երկնակամարին վրայ համատարած խաւարը կ' իշխէ եւ ո'չ ոք կը մըտածէ իր վերագրածի մասին դէպի թրքանաց գաւառները, ուր իւրաքանչիւր մէկ թիզ հող հայկական յուշերով ու յոյսերով ցաղրւած է, եւ երբ տակաւին թիւրքեր, բան գործ ձգած, հայ ցեղի բնաջնջման համար կ' երազեն, կը գործեն եւ ամէն միջոց ձեռք կ' առնեն, կենսական հարց է թէ մենք ի՞նչ կ' ընենք.

ի՞նչ կ'ընեն մեր մոտաւորականները, գրագէտները, բանաստեղծները և եթէ երբեք ունինք, դիւնագէտները:

Լուրջ աշխատուքի լծուած, շատ ցանցառ թիւով, բացառութիւնները յարգելով անշուշտ, պէտք է խսոսվանինք թէ մերիններէն շտահը, այսօր տարբե՛ր աշխատանքի լծուած են, իրենց առօրեւոյ յջաշցումներն ու մաշնունինք և նոյն խոլ իրարու հետ մրցման մտած նիւթերն են, վարդը, սոխակը, սիրանարական գբաւթիւններ և հաղար ու մէկ անդամ կրկնուած և տաղակալի գարձած, ժողովուրդը չհետաքրքրող ուսումնասիրութիւններ:

Ինչո՞ւ չենք ուզեր հասկնալ թէ մեր գարդը խոմրած, սոխակը սրուէն զարնուած և սիրանարն արդէն շառոնց իր եարը կարսնցուցած է:

Դարձնալ ի՞նչու չենք ուզեր հասկնալ թէ գրելու արուեստն ալ այսոր գմաւարացած է, և ինչպէս ըսինք, ալ կը խորշինք կրկնութիւններէ եթէ նոյն խոկ անոնք գեղեցիկ ալ ըլլան: Զարմանալի է որ յանախ կարդ մը իմասուոկ գրողներ, կ'ուրանան մեր լաւագոյն գրողներուն արժանիքները, ինքդինքնին համարելով միայն Հայ Գրականութեան Այֆան ու Օմէզան և կամ գերմարդը և կրկնասութեան նիշէապաշտ վարդապետը: Եսո սինական է որ իր ձիրքերն ու բնդունակութիւնները ցայց տուաղի մը սընաիսութեամբ ճառու մը չի կրնաս խնդիրները անաչու կերպով գատել: Անկողմնակալ ոգին հազուագիւտ է մեր մէջ, ու կորովի կամեցողութիւնը աւելի հաղուագիւտ՝ անհատին մէջ բարոյ սկանը անվը: Թար պահելու:

Ուրիշ աւելի ախուր պատկեր մըն ալ, ունինք ընդհակառակը կ'որդ մը երիտասարդ լաւ գրողներ ալ, որոնք հազիւ թէ լոյս աշխարհ տեսած, Ալֆրէտ Տը վինի մը կը գառնան:

Վիքթօր—Հիւկօյի մօչուառներ, ուն լաւագոյն թարգմանիչ Պր. Զիլինկիրեան, նոյն խոկ իր յասաշացած տարիքին մէջ, 1920 ին, տեսնենք թէ այդ կարգի իրհնց պատեանին մէջ սմբած ու սրլած, եւ ըիտասարդ կարող ուժերու և լառլ գրագէտներու, որքա՞ն խիսու և զառապարտելի յայտարարութիւն մը կ'ընէ: — “Այժմհայ պարագաներու մէջ երիտասարդ գրագէտներու, բանաստեղծներու լոելը, պատերազմը վիճակէն սովորաբար արտադրուած վարուց և բարուց ապականութեան հոսանքին առջև անտարբեր մնալն ազգային և ընկերուցին շահերու գէմ գըրեթէ գաւագրութեան հաւասար գաւաճանութիւն մէ: Հայը հիմա կը գտնուի իր աղջային կենաց այն շըրջանին մէջ, ուր գրագէտներու, բանաստեղծներու, ընկերաբանն քննադատաներու պարտքն է խոսիլ և աղալակել, գոռալ և որոտով, մոնչել և աղերսել խոկ՝ ծնրադրելով ոյժին, այն նուիրական և փրկարար ոյժին առջեւ, որ պաշտօն ունի գերութեան շղթաները խորտակելու, զինուգաշտութեան բոշրոսութիւնը տապալելու, և հանրութեան իշտունքին զերին և ապաստրկուն հանգիսանալու:»

Տեղին է յորգելի զրագէտին սրսցաւ յոյտարարութիւնը և արդար իր գոտու զորութիւնը, և որ քա՞ն մանաւանդ, կը պատշաճի տյարուան, որ աւելի քան երբեք, աւելի նո՞ր շարժումի, նո՞ր ոգեւորութեան և նո՞ր խառքի պէտք ունի աշխարհի չորս հովիքուն արուած մեր զժանիս ցեղը: Զպիտի սպանելիք որ մահաներձ բլլանք և մեր խիդեր այն ժամանակ դաշտապահ մեր կեանիք: Ներկայ պայմաններու մէջ լաւառնա ուզել ազրի, կը նշանակէ բնաւ երբեք գաղարիր չունենալ ցեղի պահպանման մոսին և աւանդութիւններուն ու որբութիւններուն վրայ:

Դեռ նոր երէկ, տեսանք թէ հնդիկ անուանի ալեղարդ բանաստեղծը, իր պատկանած ցեղին փառ-

քերը պանծայնելու համար, երկրէ երկիր կը թափա-  
ռի եւ կը չանայ նողեկան կապ ստեղծել բոլոր ստեղ-  
ծագործող ժողովուրդներու մտաւորականութեան հետ:

Հնդկաստան հանդիստ է, ժողովուրդը տուն տեղ  
ունի, արեւի տակ հանդչելու եւ շինարար աշխա-  
տանքի լծուելու համար միջոցներ չեն պակսիր ի-  
րեն, սակայն հնդիկ մտաւորականութիւնը, հայրե-  
նիքին համար շարունակ նոր շարժումի մէջ, նոր  
գոյալիճակ մը ստեղծել կը չանայ, մէկ խօսքով, այդ  
լաւագոյն վիճակին մէջ իսկ, ինքլինք անհանդիստ  
կ'զգայ, կ'ապրի ու կը գործէ իր ժողովուրդին հա-  
մար:

Մենք փոխանցական փառ մըն է որ կ'անցնենք  
եւ ամէն փոխանցում ձիգ մը, անստուգութիւն մը և  
անձկութիւն մը կ'ենթալրէ: Մեր մտաւորականու-  
թիւնը նոր եւ իրկաւէտ փազի մը մէջ պէտք է մըտ-  
ցնէ միր ժողովուրդը: Մենք չունի՞նք միթէ եւրո-  
պական լեզուներուն կատարեալ տիրացած բանաստեղծ-  
ներ եւ գրադէտներ: Ինչո՞ւ չեն շարժիր եւ շարժեր  
իբրեւց հետ համեւ հայ ժողովուրդն ալ. ինչո՞ւ հայ  
ժողովուրդի պատմութեան, քաղաքակրթութեան եւ  
խաչելութեան մասին յաձախ չեն խօսիր իրենց գըտ-  
նուած օտար երկիրներու ժողովուրդներուն: Կան եր-  
կիրներ, որոնց ժողովուրդները եւ ո՛չ մէկ բան գի-  
տեն հայ ժողովուրդի անցեալի եւ ներկայի պատմու-  
թենէն եւ անոնք, նոյն իսկ, յաձախ հայ ցեղը կը  
շփոթեն ուրիշ ժողովուրդներու հետ:

Այսքան զուլումներէ վերջ, այսքան անտար-  
քերութիւն եւ ծալլապս սիկ նստուածք եւ ինքնագոյն  
վիճակ, շիտակը, ազատութեան եւ անկախութեան  
բաղձացող ժողովուրդի գործ չէ:

Մատի վրայ կը համրուի թիւը իսկական անձ-  
նուրաց հայրենասէրներու, որոնք լծուած են օրեւան  
ստիպողական պահանջին եւ սրբազն պարտականու-

թեան: Իսկ ինչպէս ըսինք, ներկայ իսիստ ցաւալի-  
պայմաններու մէջ նոյն իսկ, չատ մեծ է թիւը ա-  
նոնց, որոնք ցեղին ձայնը մտիկ չեն ըներ եւ օսար-  
ասովերու տակ իսկ, սիրտ ունին, օտար կինը փա-  
ռաբաններու համար թուզեմեր մրասելու, օսարի հան-  
ձարին վրայ հիանալ գինովնալու եւ օսար երկիրնե-  
րու բնութեան գեղեցկութիւններէն հմայուելու, ա-  
ռանց վայրկեան միսկ մեր կորսնցուցած փառքերը-  
երազել, հայ խրծիթը, հայ շինականը եւ հայ ընտա-  
նեկան սրբութիւնները ապրիլ եւ ողեկոչելու:

Ինչո՞ւ չենք ուզեր հաւկնալ թէ գրականութիւ-  
նը խօսեցաւ ամէնէն առաջ ցեղերու ապրելու և ծա-  
ւալումի քաղաքականութեան յետոյ անոնց վերա-  
ցական հաւատքի մասին որուն հետ զարգացաւ դի-  
ցարանական միտք եւ չաստուածներու հանդէպ ծայր-  
աստիճանի յարդանք: Նոյնպէս, ինչո՞ւ չենք կընար-  
ըմբանել թէ, իսկական գրադէտին գրականութիւնը  
ունի “մարդկային նկարագիրու տիեզեւական ըմբըռ-  
նումի խոհուն ու լայն բարգութիւն”, “վերացումնե-  
րու եւ գաղափարականութեան հրապուրիչ ու թելա-  
գրական հակումներ”, եւն, եւն:

Պարտք և իրաւունք փոխադարձ են —, այդ նը-  
շանաբանին ըմբանումէն եւ գործարքումէն կախուած  
են միայն, հասարակային օգտակարութիւն ունեցող  
գործերու յաջողութիւնը:

## ՅԵՂԱՅԻՆ ԻՆՔՍԱԳԻՏԱԿՑՈՒԹԻՒՆ

Մեր ցեղային վերածնութիւնը այսօր տարբեր-  
պահանջներ ունի, հայրենիքը իր զաւակներէն կը  
պահանջէ ամէնէն աւելի հայրենապահութիւն. բոլոր  
ոյժերը այսօր ի սպաս գրուելու են տնոր գոյութեան  
և բարգաւածման ու զօրացման:

Ցեղին իսչուած իրաւունքը փնտոել, անխտիր-

պոլորին գործն է, պայքարը՝ կեանքի շարժիչ եւ հոգիի մզիչ ոյժն է: Յեղային վերածնութեան փախարող ժողովուրդ մը պէտք է յարգէ իր յեղախոխոկան զաւակները և զնահատէ անոնց կեցուածքը: Եթէ կան մարդիկ, որոնք տակաւին կը յամտոփին յեղափոխութիւնը յանցանք մը նկառել, այդ յանցանքին պատասխանատութիւնը թող երթան փնտուն թուրքերուն եւ եւրոպացիներուն մօտ, որովհետեւ անոնց ցոյց տուած հակամարդկային վերաբերումէն ծնաւարդ շարժումը: Ընդհանուրապէս ստիպովական պատճաներ կան որ ցեղ մը կը մզեն դիտակից ըլլալուինքն իր յառուկ նշանակութեան: Ուրեմն, հակայիշափոխականները հայրենիքին դէմ մեղանչող եւ ոնոր սրբութիւններուն վրայ թքնել ուզող կենդանի մեռեալներն են: Մարդ երբեմն կը հանդիպի այնպիսի թիվերու և կամ կը կարդայ ցեղը անարդող այնպիսի մգլուսած յօդուածներ, որ ակամայ կը տարուի յաճախ խորհելու թէ, կեանքի իմաստն ու ընթանումը կորսնցուցած ենք չարչարանքներու դժոխքին մէջ եւ վերածնութեան անհրաժեշտ պէտք ունեցող ցեղին երակներէն քամուած է արիւնը:

Կը վիստան ազգութիւնը հեգնող եւ ապազդայնացումը քաջալերող ձառւուներ, արդային զգացումը եւ ազգային գաղափարի զնահատումը վերջին տարիներու ընթացքին պղտորուած է հանեւ մեր մտաւորականութեան որոշ մէկ մասին մէջ եւու:

Այս' ցեղային վեր ունութեան պէտք ունինք. կը պակսի մեզի արի եւ խիզախ կեյուածք: Կարելի է հանդուրմել որ լուսթեան ու մասացութիւն մէջ թաղուի, կորսուի հայ Գոզգոթան:

Ինչպէս ըսինք, հոգւով եւ մարմնով ծեր գրագէտներու եւ բանաստեղծներու տրուած է միոյն լըսութիւն պահելու շայլութիւնը:

Դասաւիքներէն, յուսուան ու անկերէն եւ իրենց

պատեանին մէջ սմբած թուլամորթներէն չ'պէտք է վարակուինք և կամ թէ անոնցմէ դասախարակուինք: Հայ ծնած ըլլալնուն համար զզջացողներ չատկան: Ազգաւեր եւ հայրենաքանով նեմեախոը չ'պէտք է նաեւ պրաւտքի մեր գլխուն չուրջը. անոնհսել հայ գաղափարին խորանները, պիտի նշանակէր անասուններու սերունդ մը միայն պատրաստել:

Յիշենք աւելի ցաւալին, ողդի մը ջիլը կազմող երիտասարդութիւնը այսօր սրաբշաւ վազք մը ունի աշխարհիկ հաճոյքներու ետեւէն միայն եւ հատզեսէ ասուպներու պէս անոնց մէջ կը մարին հայրենաքաղձ տենչանքները. անոնք չեն ուզեր հասկնալ թէ հայ թերթի եւ հայ գրքի սեցած էջները հայ ցեղին զահարբերութեան բոլոր կարմիր արիւնները կը ցոլացնեն, անոնց վրայ կը հեւայ հայ հոգին և անոնցմէ կը ըլունկի արդրելի խոչելներու հաւատքին առորուշանը:

Պէտք է դողանար, պատկառոտ ձեռքերով բռնել հայ թերթն, հայ գիրքը եւ հայ գրտկանութեան բեկորները: Սրտբաց եւ առանց վերապահութեան խօսսինք, արեւի տակ տուն տեղ չունեցող ժողովուրդի մը կեցուածքը չունինք. այսքան փորձութիւններէ և զուլուներէ վերջ ցաւալի է ըսել թէ տակաւին կը շարունակուին մեր իրերամերժ անմիտ պայքարները:

Կուսակցութիւնը Ազգին համար. և ո'չ թէ Ազգը կուսակցութեան համար.—այս պիտի ըլլայ սկզբունքը ունէ կուսակցութեան:

Ինչու չենք ուզեր տեսնել թէ մեր որբերը մահուան հետ գիրկ գրկի կը քակե՞ւ և վտարանդին—ուսունց հայրենիքի մարդը կը հիւծի, կը մեռնի և կեանքը քաշքողն ալ շարունակ կը գիտէ հայրենիքի արիւնոտ ստուերները:

Մեղադրանք չէ այլ իրականութիւն, թէ ինչպէտէկ մահուան, այսօր ալ գեռ կեանքի եւ ազատութեան չենք պատրաստուած ազգովին:

Յեղային հոգին է որ ինչպէս ջարդերու առեն, նոյնպէս խաղաղութեան ժամանակ պէտք է հայերը իրարու շաղկապէ, ցեղին զաւակները իրը մէկ մարդ, մէկ անձ զգա՞ն ու խորհին ներցեղային բարոյտկանութիւնը և արտացեղային բարոյականութիւնը ամբողջ տիեզերական բարոյականութեան հիմն ու խարիսխը կը կաղմեն: Հոն նախ ցեղը կուգայ, և ապա մարդկութիւնը: Առանց ցեղային բարոյականութեան համամրդկային բարոյականութիւնը լի ու լի չի կընար հասկցուիլ:

Ինդհանուր աշխարհի խաղաղութիւնը գեղեցիկ նրազ մ'է, բայց կարող չէ ընդհուպ իրականութիւն գտնել: Օրենքի եւ հսաւրակութեան կարգը կը պահանջեն բացարձակապես կազմակերպուած ոլժի մը պահպանումը: Փոխանակ այս տարրական ծշմարտութիւնը ըմբռնել ու կաղմակերպուելու, եղածն ալ քանդելու ճիգեր կը թափենք:

Պահծալի Յօւնաստանը մեռաւ որովհետեւ մեռան Եւսանիստափ կամ Միլթիսէտափ զմռակիները:

Շուտ կործանեցաւ Հոռվմի մեծապանծ կայսրութիւնը որովհետեւ «մարդ չկար»: Այս՝ ամենալաւին ջնջմանը մէջ կը գանուի պատճառը Հոռվմի անկման:

Ճարտարական ազգը վերջին Ռուս—Ճարտարական պատերազմին յաղթեց Ռուսիոյ որովհետեւ առելի քան վեց սերունդներէ վերջ, ցեղին փիզիքական քոջութիւնը՝ ազգին մարտական առաքինութիւնները անմիաս կը մնային տակաւին:

Մենք եւս, երբ Ցեղին Զայնին կը դիմենք եւ անկէ կը ներշնչուինք, անկասկած, ցեղին մէջ կ'ամսաբանդուի հայ մարտական առաքինութիւնները: Մարտական ամենաուժեղ յատկութիւններով պիտի օժտուի ժողովուրդ մը որ կարենայ ապրիլ: Ինկան շատ մը ազգեր, որովհետեւ մեռան ջնջուեցան իրենց պատերազմիկներն՝ ցեղին հարազատ ու լաւագոյն դաւակ-

ները, եւ ինկածներուն, տկարներուն ու անսիրտներուն մեաց ազգին ապ սդան կազմնելու պաշտօնը: Անհամութիւնը ցեղին արտայայութիւնը պէտք է դառնայ: Ցեղին Զայնը, Ասուուծոյ հոգին անհատին վը-քայ իջնելէն վերջը, անստուգութեան մէջ իրարխափող մեղի պէտք մը, անող սյման լոյս կը տեսնէ: Ցեղին Զայնն է որ մարած սրուերու՝ կրակ, յուսահատացներու՝ լոյս, եւ անզօրներու ու թուլամորթներու քաջարութիւն կուտայ:

Ուր որ Ցեղին Զայնը կը պակսի, ուր որ Ցեղին Հոգին անհատի մը մէջէն չի հոսիր, այն ժողովուրդը ժողովուրդ ըլլուէ կը դադրի, աստանդական կը թափասի եւ վերջի վերջոյ անկաւկած կը կորսուի:

Ցեղն ու Ազդը պէտք է քարոզել ու ցելային ուազմական աստծուն հաւատալ, ցեղալին վերսնութեան բաղձացող ժողովուրդ մը իր երիտասարդութեան մէջ ջանալու է այդ հաւատորը անխափա և անսաս անպահել:

Թուրքիան իսկական դրախտ մը ընդունող և հոսն յայսարարուներուն, անվերապահօքէն պէտք է հասկցնենք, թէ հոսն փախան երէկի երեք չորս կանոգուն փաթթոցներու, այսոր ու գլխարկներու տափանոյն արիւն կզակ հրէցներու ուղեղները գործեալ ու ճիր միայն կ'արտադրեն:

Հոն Ասուուծ ու աստանան իրարու հետ չեն կրնար տպրիլ այլեւս: Թուրքիան, կարելի չէ գտնել հոն տուն մը, մարդ մը, որ ներկուած չ'ըլլայ հայ արիւնով եւ արտաը չ'ունենայ ոժիրներու: Հոն, հոսդը արեան զոյն ունի եւ անոր ջուրերէն մարդկային մարմնի հուսը կուգայ: Այսօր մեր բոլոր որբավայրեարը հոն ախոռներու եւ զամերու վերածուած են և ցեղին փառքի կոթողները հիմնայատակ կործանուած: Մինչ այսօր հարէններու մէջ արգիլախակուած ու լիկուած մեր քոյրերուն կոկծալի և ցաւագին վիճակը, անէծք ու նախատինք մըն է քրիտոնեայ աշխարհին: Անէծք, բիւր անէծք քրիտանեայ աշխարհին՝ եթէ ու կամ կանուխ չ'քառէ իր մեղքերը:

Երէկի եւ այսօր հետապնդուած քաղաքականութիւնը նոյնն է հայոց համար, ոչ ինչ փոխուած է՝ Մաքիէվէլական անլուր եւ թաքուն կերպով բնաջնջել մեր ազատառենչ հայ ցեղը:

Ցեղային վերածնութեան անհրաժեշտ պէտք ու նեցող անտուն հայորդի, արթուն կեցիր միշտ եւ շարժելու պատրաստ: հաւաքէ՛ ուժերդ և լարէ՛ գանոնք: շանթերէն եւ կայծակներէն ծնունդ առած ըլ՝ լալք արա՛ր աշխարհի յայտ պրարէ՛ զօրաւոր բազմուղով, գիւանափէտ մտքով եւ ցեղային սրոով օժառուած ու ներշնչուած աստուածներդ օգնութեան կանչէ նու հաւատայ որ անոնք պիտի փութան եւ վաեմ ազգմը պիտի կերտեն քու այսօրուան աստանդական թափառով եւ սակայն կայծը իրենց մէջ բոնկելու պարաստ արի զաւակներէդ:

Տասն եւ իններորդ դարաւն, Կրէտէի ազատութեան համար պայքարալ անուանի հերսոն Զիմպրաքաքի, իր հայրենակիցներուն անիրաւուած դատին համար խնդրեց Վիքթօր Հիւկօ էն որ իր հումկու ձայնովը կրէտէի քրիստոնէից ազատութիւն եւ անկախութիւն տալու հրաւիրէ եւ բապան:

La legende des siecles ի անմոռն հեղինակը իր հրալեսնային խառնարանէ մարտահոսող լաւազոյն գրիչով գոշեց. “Թագաւորները, ըսէք խօսք մը, եւ անտէ կրէտէ կ'ազատի: Եթէ ըսելու յատկութիւն չ'ունիք, չ'ըսէ՞ք ինձ թէ ուրիշ ի՞նչ բանի յատկութիւնը ունիքու: Եւ կրէտէ, ոչ շատ ուշ ազատեցաւ:

Ազգովին, այն արգար պահանջը բնելու համար զօրել հաւաքականութեան մը պէտք ունինք: օտար հայասէր նոր Վիքթօր—Հիւկօներ և մենք, մեզի թողել ուզողներուն նոյն որոսալից յայտարարութիւնը պէտք է ընենք:

Մեր մէկ միլիոն զոհերը արի եւ խիզախ կեցուածք կը պահանջին մեզմէ, հայ ժողովուրդ և լսելն առնուազն անբարոյականութիւն է:

( Վ. Ե Բ Զ )



ԳՐ. 10 ԼԵՂՈՒ

2013

ՀՀ Ազգային գրադարան



NL0039348

